

նաև հանրական արտայայտութիւններու և անհատական բնազդողմներու :

Նա ոչ միայն ճարտար նկարիչ մ'է, այլ նաև, արդիւնք թերևս իր ծագման, ուր իրարու հանդիպած են Արևելք և Արևմուտք, ցցուցած է յայտնի տաղանդ զանազան ճիւղերու մէջ : Կը խօսի Արևելեան և Եւրոպական բազմաթիւ լեզուներ — Անգղիերէն, Հայերէն, Ֆրանսերէն, Թիւրքերէն, Ռուսերէն, Յունարէն, Իտալերէն, Էսպերանտո, և հիմայ Գերմաներէն կը սորվի :

Նա այս երկրիս մէջ Էսպերանտոյի մը զուժ տուող ռահվիրաներէն մէկն է, զոր սորված է ի Ֆրանսա, այդ լեզուին Անգղիա մտնելէն շատ առաջ :

Անդամ է Ֆրանսական Ալպեան Գլուպին, և շատ անգամ միացած է իրենց հետ լեոնային վտանգաւոր արշաւանքներու մէջ :

Իրբև դերասանուհի, ծափահարուեսալ Մամուլէն՝ «Ոգի Հայաստանի» իր նկարչական ներկայացման առթիւ :

Շատ կը սիրէ երաժշտութիւնը և հիանալի կը զարնէ :

Բուերը տարօրինակ հմայք մ'ունին (Ռ. Պոյաճեանին համար, և կարելի պիտի չ'ըլլար զտնել ասկէ աւելի յարմար նշանաբան մը : Ռ. Պոյաճեան կու գայ երկրէ մը որ աւերակներով լեցուն է, և ասոնք մարդերու ձեռքով կործանուելէ յառաջ, մարդկային բնակարաններ էին, իսկ հիմայ ասոնց միակ բնակիչները բուերն են :

Անգլ. Madame Բերթէ N° 801

Փարզմ. Հ. Թ. ՕՏԱՊԱՇԵԱՆ



ԳԻՐԳԵՐ ՈՒ ԹԵՐԹԵՐ

Բայրն, Կովահէնը, թարգմ. Բնագրից Ե. Զ. Միրզայեանց. տպ. Փարոս, Թէհրան 1911.

F. T. Marinetti, Distruzione, Milano, 1911
Mémoires de la Société de Linguistique de Paris, Tome XVII.

Գեղեցիկ թարգմանութիւն մըն է Միրզայեանցի ծովահէնը : Լեզու մը և չափ մ'ունի որ կը սահին. և աղէկ կը թարգմանեն Բայրնի կտրուկ, կըքոտ, կըակոտ ոգին :

Չափին հոսանքին հետ իմաստները կը կայծկլտան, կը սահին՝ ինչպէս վազուկ ջուրի երակ մը արևուն տակ : Չափը երկանդամ 4-3 է : Թաղողութեան նպաստած է նաև Ռուսահայոց լեզուն. համառոտ, ճիշդ, պարզ՝ բոլորովին յստակ կը թուզու տեսնել Բայրնի միտքերը :

Ուրիշ նիւթ և ուրիշ լեզու ալ չէր կրնար վերցնել Պ. Միրզայեանց իր միտքը բացատրելու համար երկրին մէջ ուր կ'ապրի : Պարսկաստանի մէջ գերակշիռ են Անգղիոյ և Ռուսի ազդեցութիւնը : Միրզայեանց մէկ երկրէն թարգմանելու նիւթը առած է, միւսէն հայերէն լեզուն : Իր գործը Պարսկաստանի ազատական շարժման հերոս Եփրեմի նուիրած է, Մովահէնին և անոր միջև բնաւորութեան տեսակ մը նմանութիւն գտնելով : Բայրն ծովահէնը նուիրած է Մուրի՝ իր սիրելի բարեկամին, որովհետև անոր մէջ, ինչպէս Չայլտ Հարրիլի, ինչպէս Լարայի իր ետը դրած է :

Միրզայեանց աղէկ հասկցեր է Բայրնի այս ետը և զայն բոլոր դրած է իր հայերէնին մէջ :

Սակայն կոնրադ ի բրնէ

Չէր ստեղծուած որ դառնար

Առաջնորդող չարերին,

— Չարի գործիքն այդ վատթար, —

Փոխուած էր սիրտն երբ նորան

Գործերն ի սպառ ջշեցին

Մաքառելու մարդու ղէմ,
Եւ տուժելու իւր հոգին:

կարի անխախտ՝ որ զիջէ,
կարի հրպարտ՝ թեքուելու,
Ազնուութեամբն իւր անգամ
Գատապարտուած խարուելու:

Ազնուութիւնն անիծեց,
իրբ արմատին չարութեան,
Այլ ոչ նորանց, որ այժմ էլ
Խարում էին դեռ նորան:

Եւ պարգեւած լինելով
Բարի մարդկանց առատ գոյք՝
Չունէր նորից բաշխելու,
Ոչ միջոցներ, ոչ հաճոյք:

Դաւանանուած, խուսափուած,
Ահազղեցիկ, դիւրախար,
Նախքան նոյն իսկ մեղմանար
Պատանութեան նորա թափ,

Ատեց ամբողջ մարդկութիւնն
Ատելութեամբ չափազանց,
Որպէս զի զգար խղճի խայթ
Եւ կամ զջլար նա սրտանց:

Եւ ձայնը խրոխտ իւր ցառման
Սեպեց նա սուրբ մի հրաւէր,
Վըճարելու բոլորին
Ոմանց արած չարիքներ:

Թէ չար էր ինք զիտէր այդ
Բայց չէր սեպում կարելի,
Թէ այն բանից, որ ինքն է
Այլը լաւ լինին աւելի:

Դիտէր թէ ինք սիրուած չէ –
Սակայն թէ նոյն առողներ
Գծնում էին ու ստուգում –
Նոյնչափ վստահ նա զիտէր:

Մենակ, օտար ու վայրի
Ապրում էր նա առանձին.

Պամահրանքից՝ անաղարտ
Համակրանքից՝ անբաժին՝:

Միրզայեանց լեզուի այս ժուժկալու-
թիւնը պահելով հանդերձ, ի հարկին գիտէ
նաև բոլոր գոյները տալ, յաջող ընտրուած
բառերով.

Այդ կինն՝ այտով գունագեղ
Եւ աչքերով սեւահուր,
Շագանակեայ գէսերով
Գոհարագարդ ու զանգուր,

Փէշու նրբին իբրանով,
Ոտքով ճերմակ ու բոպիկ,
Որ գետնի վրայ որպէս ձիւն
Իջնում է մեղմ ու լուրկ՝:

Չափի և լեզուի այս վայելչութիւնը
իր հաւասարութեան մէջ կը մնայ մինչև
որ Մովսէսէնը կ'աւարտի.

Թողեց հէնի նա հուշակ
Ապագայի պատմութեան –
կապուած հազար մեղքի հետ
Եւ մէկ բարի յատկութեան՝:

Չայլտ Հարուդի Գ երգի Ալիշանի դա-
սական թարգմանութենէն դուրս, շատ քիչ
բան կարողացեր էի Բայբընէ հայերէն՝ որ
մեծ բանաստեղծի մը սուպարութիւնները
արթնցնէր մէջս: Եւ անոնք որ կը ճանչ-
նան Բայբընի անգղիերէնը, ինչպէս Ալի-
շան, կը վկայեն թէ «չէ պարզաբոս» և
հետևաբար թարգմանութիւնն ալ «ոչ դիւ-
րաթափ» վասն զի Բայբըն ալ չէ «որ-
պէս զայլս է ճերզոգաց և զիւր իսկ հա-
մազգիս՝ հետևողս նախնացն և կտակա-
բանաց ոճոյ»:

Միրզայեանց դժուար գործ մը յաջո-
գութեամբ կատարած է:

1. Մովսէսէնը, էջ 28-31
2. Մովսէսէնը 107-108
3. Մովսէսէնը, 203

*
**

Distruzione! Քանդումը. կարմիր, նորանշան հատորը որ հեղինակը, Մարինէտտի, կը դրկէ իրր omaggio al Direttore della Rivista Armena Paz-maveb : Նոր դէմը մըն է, այս Մարինէտտի որ իր անուան շուրջը յաջողոր է հաւաքելու ամբողջ գրութիւն մը, որ անսահմ պաշտամունք մ'ունի արուեստին համար և որ կը ձկտի ապագային : Il futurismo! Այլագայապաշտութիւն : Նոր հոսանք մը որ տեղ կը գրաւէ գրականութեան մէջ, ուսկէ արդէն այնքան հոսանքներ անցան վերջին քառորդ դարու մէջ :

Այլագայապաշտութիւն. սա չունի իրապաշտութեան փնտռողները, անկապաշտութեան յոյզերն ու երազանքները, վիպականութեան գոթականութիւնները, ունի բոլոր ձեւերն ու զգացումները աւելի ուժգին և աստիճանի մը մէջ, և խոյանք մը դէպ ի լաւագոյն ապագայ մը ամբողջ մարդկութեան հետ : Տրամադրութիւնն ու իղէպն է մանաւանդ շարք մը երիտասարդներու, որ կ'ընդվզին անցեալէն, որ կ'ապստամբին արուեստի բոլոր պայմանադրական տուեալներուն դէմ, և հակառակ հանրութեան անհասկացողութեան, անտարբերութեան, նախատինքին, հալածանքին ապագայ մը կ'ուզեն ձեռք բերել յամառ յարատեւութեամբ մը :

Համագրելով բոլոր իմաստասիրութիւնները, ընդհանրացնելով բոլոր հնարաւոր ձեւերը, նիւթական բարոյական և քաղաքական կարգին մէջ ուրիշ բան չեն նկատեր այլ ևս բայց եթէ սկզբունքը իր յեւտին պարզութեան մէջ, միատարրականութիւնը՝ որուն բոլոր զգալի երեւոյթները միայն զանազան ձեւերն են : Ասկէ յառաջ եկած է իրենց գրելու կերպը, իրենց ոճը ուր ամենէն տարանջատ գաղափարները և ամենէն աննման պատկերները՝ առանց ոչ մէկ խղճահարութեան կու գան իրարու քով կը շարուին, կը կցուին, կը դիզուին : կը յի-

շեցնեն քիչ մը դիցարանութեան այն շրջանը ուր մարդիկ ձիու մարմին ունէին և մարդու գլուխ, ձկան պոչ և սիրենայի կուրծք :

Քանդումը լաւագոյն արտայայտութիւն է այս տեսակ տրամադրութեանց

Եւ արք քու երփներանգ ալիքներուն մէջ ևս կը տեսնեմ,

կրակներու և հայելիներու շլացնող խաղով մը,

բոլոր իմ անցեալս որ դանդաղօրէն կ'ընկղմի...

Ընդարձակ քաղցած սիրտս որ ժամանակ մը լուսնին կը հաչէր շան մը պէս, փսխելով ամբարտաւան ձայնի որձաքարեր

մութ պատեաններու մէջ... իմ ընդարձակ քաղցած սիրտս

աստեղային զնդերներու կը ծփայ ալիքին քմահաճոյքով

ուռած դիակի մը պէս, թաթերը օդին մէջ

հետապնդուած բզզացող գունդերէ խոշոր կանաչ ճանճերու...

Թոխ բոխ. հրարո՞խ : Մենք կը կարծէինք թէ աշխարհս իր միգամածի վիճակէն ելլելէն ի վեր քանի մը բան ի յարդ և ի զարդ եկած ըլլայ : Կ'երեւի թէ Մարինէտտի նոր կը սկսի աշխարհքը և կամ գայն կը քանդէ նոր կերպով սխեմա համար, յայտնութեանական նոր երկիւնքն ու երկիրը մօտ կարծելով :

Իր խաւարին մէջ մերթ կը գտնէ շատ գեղեցիկ պատկերներ՝ ինչպէս այս Հուգարամեոս Հոստեքին սկզբնաւորութիւնը.

Մեծ դաւադիր գիշերը, ազեղնակորուելով

վանդակաճաղերուն վրայ, կը մագլցէ անշշուկ

վեր, վեր, մէկ յարկէն միւսը, ճեպ ի ճապուկ,

1, Distruzione, էջ 29

և կը կախուի պերոզակի շքեղ ամպե-
րէն...¹

Մարինէտտի գրականութիւնը՝ ուր կայ
Արևմտաբէն և Արևելքէն, և ուր կը փչէ
ափրիկեան տաք քամի մը՝ նորասբանչ
բան մը ունի իր ամենէն աւելի հար-
թուած, ձուլուած ու աւարտուն վիճա-
կին մէջ, երբ թեւերը բացած՝ վեր կ'հիլէ
քառասնէն:

*

Recherches sur la syntaxe com-
parée de l'Arménien par M. A.
Meillet.

Պր. Մէյյէ յառաջ կը տանի իր հե-
տախուզութիւններն հայերէն լեզուի վրայ:
Ներկայ տեսքս, ուր կը քննէ հայերէն
գոյականներու յոգնակի ձեւերն ու անոնց
գործածութիւնը, հանուած է Պարիզոս Լե-
զուաբանական Ընկերութեան յիշատակներու
փէ հատորէն:

Յետ ըսելու թէ գրական հայերէնի մէջ
կը պակսի երկականի ո՛ր և է գործածու-
թիւնը, կ'անցի խօսելու գրաբարի յոգնա-
կիի կազմութեան վրայ: Բայ իրեն զգա-
սական հայերէնի հոլովական ձեւերը յա-
տուկ վերջաւորութիւններ ունին, փոփո-
խական մէկ հոլովէն միւսը, և որոնք բո-
լորովին տարբեր են եզակիի ձեւերէն»:

Այս տեսութիւնը ամբողջապէս ճիշդ չե-
րելիք: Անշուշտ յոգնակիի վերջաւորու-
թիւնները բոլորովին տարբեր են եզակիի
ձեւերէն. այդ անվիճելի է. բայց թէ անոնք
մէկ հոլովէն միւսը կը փոխուին այդ ա-
ռբերտյթ է Դժբարխտաբար անծանօթ մը-
նացած կ'երեւի Մէյյէի մեր մէկ յօդուա-
ծը ուր կը կարծենք ամենէն աւելի դրա-
կան կերպով բացատրած ըլլալ դաս-
կան հայերէնի մէջ սովորական յոքնա-
կիի դրութիւնը: Գրաբարը, քիչ մը տար-
բեր միւս հնդեւրոպական լեզուներէն, իր
յոգնակին կը կազմէ պարզապէս եզակի
հոլովներուն վերջը աւելցնելով յոքնակիի
ածանցները ք, ց, ս, որոնք երեքն ալ են
թաձեւերն են միևնոյն ածանցի մը, որ թե-
րեւս շատ կը նշանակէր՝: Ճիշդ սոյն ուղ-
ղութեամբ՝ արդէն հնդեւրոպագէտներն «աշ-

խատած են՝ պատմական անկանոն հըն-
գելք. յոգնակի կազմութիւնը ծագած մեկ-
նեւ հին կանոնաւոր հոլովմանէ մը, որուն
մէջ, — Տ իբր յոգնակիի նշան կը բանէր,
մինչդեռ հոլովոց՝ փոփոխութիւնը եզակ-
ւոյն հետ նոյն էին՝: Մէյյէ դասական
հայերէնի մէջ ամենէն աւելի որոշ պիտի
տեսնէր պահուած հնդեւրոպական այդ են-
թադրուած դրութիւնը:

Էջ 2-8, հաւաքական անուան տակ կը
խօսի մարդիկ, որևար, մանկոյի, աւագակի
ձեւերուն վրայ այս բաներուն մէջ փնտռե-
լով բնոյթը այն մասնիկներուն որ յոգ-
նակիի գորութիւն մ'ունին: Որեար բառի
վրայ խօսած միջոց ուշադրութեան կ'առ-
նէ միանգամայն աշխարհաբարի յոգնա-
կիին — եր վերջաւորութիւնը, որուն դա-
սական ծագումները մութ կը համարի և
բուզանդէն քաղուած — եր մասնիկով յոգ-
նակիներն անապահով համարած միջոց
ուշադրութեան չէ առած օրերացն բառը
(Բուզ. Ե. Գ.) անտեսուած հաւասարապէս
ուրիշ քերականներէ: Այս բառին ձեւին
և իմաստին ճննութիւն մը քիչ մ'աւելի
պիտի լուսատրէր — եր ձեւին դասական
ծագումները՝:

Էջ 10-12 յետ համառօտ կերպով քն-
նելու յոգնակիի գործածութիւնը հայերէ-
նի մէջ կ'եզրակացնէ թէ «նա պահած է
և հնդեւրոպական ընդհանուր ձեւաբանա-
կան կազմութիւնը, և նաև հնդեւրոպա-
կան յոգնակիին իմաստը. անոր գործածու-
թիւնը սաստիկ է, և որոշ արժէքն ունի»:

Էջ 12-45, որով շահեկան տեսքս կ'ա-
ւարտի, կը խօսուի ընդարձակօրէն մեր
քերականներէն անզգական կոչուած բառե-
րուն վրայ, գորս Մէյյէ լեզուաբանական
լեզուով կ'անուանէ plurale tantum,

1. Distruzione, էջ 97
2. Հմմտ. Բագմ. 1904 էջ 221-24 Հայերէնի
յոքնակիի դրութիւնը յօդուածը:
3. Պեղերօսըն, Հայերէն և դրացի լեզուները,
Թրգմ. Հ. Ք. Կէտիկ Վիեննա էջ 208
4. Այս բառին վրայ տես Բագմ. 1906 էջ 440
Լեզուաբանական Գրոնիկ յօդուածը:

Մէջէ զանոնք տեսակներու կը բաժնէ, կը բաղդատէ զանոնք հնդեւրոպական ուրիշ լեզուներու հետ, և կ'ընէ համառօտ դե-տողութիւններ, որոնք մերթ նորութիւններ են: Այսպէս ամուսին բառին համար, «որ կը նշանակէ միանգամայն այրը և կինը» կը դիտէ (էջ 23) թէ «ո հոլովումը ունի (սեռ. ամուսնոյ) երբ կը նշանակէ այրը, և ա հոլովումը (սեռ. ամուսնի, գործ. ամուսնաւ¹) երբ կը նշանակէ կինը, հետեցը-նելով Հայկազեանի կոչած օրինակներէն. զոր և հնդեւրոպական բառ մը կը համարի մեկնուած Բուզէէ իրը « *vivant avec* » մինչ մենք մեկնած էինք իրը զուգակից ամ — (զոյգ ամ — որձիք) — ու (շաղկապ այր ու ձի) — սին (հետ, կից միասին, ի-մովասե²):

Խօսելով երկին բառին յոգնակի ենթա-ձեւին վրայ՝ երկինք կը դիտէ թէ «մտա-ծել կու տայ լատիններէն յոգ. *caeli* լա-տիններէն Ս. Գրքին և քրիստոնեայ մա-տենագիրներուն, որ երբայեցէրէնի ազդե-ցութիւնէն յառաջ եկած է. միջոց չունինք որոշելու թէ հայերէն ձեւին վրայ ինչ կըր-նայ եղած ըլլալ երբայական հսին ազդե-ցութիւնը»: Մենք կը կարծենք որոշ կեր-պով ցցուցած ըլլալ թէ երկին եզակի ձեւը բուն հին հայերէնէն է, իսկ երկինք յոգնա-կի ձեւը՝ պարզապէս երբայեցէրէնի և քրիստոնէական ազդեցութեան տակ կազ-մուած է³:

Պր. Մէյլէ, ի վերջ իր քննութեանց՝ հայերէնի յոգնակիի ձեւերուն ու գործա-ծութեանց մասին հետեւեալ եզրակացու-թեանց կը յանգի. «Ինչպէս հոլովական ձեւերը, յոգնակիի ձեւերն ալ դասական հայերէնի մէջ պահած են արժէքը զոր ու-նէին հնդեւրոպականի մէջ:

Անոց գործածուած են իրենց բոլոր բանաւոր իմաստովը. աւելին, կը հան-

դիպի որ ստէպ անոնք կը նշանակեն միակ իր մը կազմուած զանազան մասերէ: Վեր-ջապէս, անոր գործածութիւնը ընդարձա-կուած ալ է, և յոգնակին չափով մը վե-րացեալ անուններու նկարագրականն Ե-րզած է, բայց այս տեսակ անուններու մե-ծագոյն մասին մէջ ալ դեռ կը նշմարուի յոգնակիին արժէքը: Գրասական լեզուին մէջ ոչ մէկ երեւոյթ նախատեսել չի տար կործանումը յոգնակիի դրութեան որ իրականանալու վրայ է, քանի որ, հան-դիպելով միջին և արդի հայերէններու բոլոր բարբառներուն մէջ ալ՝ մերձուստ յաջողած ըլլալու է այն շրջանին ուր հաստատուեցաւ հին հայերէնը»:

Այս եզրակացութեանց ինչ ինչ կէտեր դեռ վիճելի են:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Էջ
Թիրաբոյ մէջ	241
ԱՆԴՐԻԿԵԱՆ Հ. Ն. — Հրատարա-կումն իտալական թագաւորութեան	242
ՏԻՐԱՑՈՒԵԱՆ Հ. Ն. — Չանաղան ցեղի կենդանիներու անդրեւութանան (թարգմանարար)	246
ՄԷԼԷՔԵԱՆ ԵՂԻԱ. — Բանաստեղ-ծութիւններ	253
ԻՐԱՆԵԼՈՅՑ ՄԻՍԱՅԷԼԻ. — Ի Ս. Խաչն Քրիստոսի	258
ԱՆԴՐԻԿԵԱՆ Հ. Ն. — Ճամբու զգայ-նութիւններ իտալիոյ մէջ	265
Voltaire. — Գրադէտներուն վիճակը (թուղթ առ Լըֆէրբրոս)	274
ԱՊԳԵՐԵԱՆ Հ. Յ. — Յունարէն թէ լատիներէն	276
ՉԻՌՈՒՆԻ. — Ժողովրդական վէպե-րու յիշած ձիերը	279
Հայ արուեստագիտուհի մը Անգլիոյ մէջ անգլ. Madame Թերթէն N ^o 801 թարգմ. Հ. Թ. Օտապալեան	282
Գիրքեր ու թերթեր	284

1. Մէյլէ գործիականի դիմաց անուշադրու-թեամբ ամուսնի դրած է, բացառականը:
 2. Սին սան ամանցներու մասին, տես Բազմ. 1903 էջ 366 Սանսքրիտ և Գամագիտ իրանե-րուն ատուգաբանութիւնը յօդուածը:
 3. Հմտ. Բազմ. 1906 էջ 10